

«ԼՈՒԽ ՑԱՀԵՐ...»

1967 Յունիսի առաջին շաբաթն էր: Պատերազմի հոտ կար քաղաքին մէջ:

Թագմաշունչ երգեր ու ճառեր կը լսուէին ամենուրեք:

Ծուկաներուն մէջ անգամ, քանի ինքնակոչ քաղաքագէտ վաճառականներ, իրենց շուրջ հաւաքած գործարար մարդիկ, կը փորձէին մեկնարանի քաղաքական թէժ իրավինակը:

Հայոց թաղը նոյնպէս հարուստ էր քաղաքագէտ մարդոցմով, որոնք մեծ հանոյնով իրենց ծանօթներուն տունը այցի երբալով, ժամերով կը մեկնարանէին եզրակացնուի այն օրերու նախագահ՝ Կամալ Ապտը նասրի ազգայնաշունչ ճառերը:

Պատերազմը անխուսափելի կը բուէր: Հակառակ օրուայ տագնապալի լուրերուն, երուսաղէմի Հայոց վանին կամ թաղին մէջ կեանքը բնականն զ'ընթանար: Քաղաքի միակ հայկական վարժարանն անգամ, տակաւ կը շարունակէր ուսումնական տարեշրջանը փակել այնպէս ինչպէս ծրագրուած էր: Սակայն Յունիսի վեցին, օրը կէսօր չշեղած՝ դպրոցի տեսուչը վերջապէս որոշում կը կայացնէր անմիջապէս փակել դպրոցը, յանձնարարելով աշակերտութեան, որ ուղղակի տուն մեկնին:

Վազգէն, որ շատ հեռու չէր ապրէր Թարգմանչաց վարժարանէն, տուն կը փութար պատերազմի սարսափի լուրը հաղորդելու ծնողքին: Հայրը՝ նոյնպէս տուն շտապած էր անմիջական ապահովական պատրաստութիւններ տեսնելու, մինչ մայրը՝ աւելի մտահոգ էր տանիք հանած երեք տաշտի մէջ տեղադրուած լոլիկի ջուրերուն վիճակով:

Ժամ մը եսք, Ս. Քաղաքի վեցօրեայ պատերազմի առաջին կրակոցները կը լսուէին:

Վազգէն ընտանիքի եօթ անդամնե-

րուն հետ ապաստան կը գտնէր տան գետնայարկ մառանը:

Մնողքը 1948ի պաղեստինեան պատերազմի ահի ու սարսափի օրերը ապրած՝ այժմ կը փորձէին սփոփել սիրտը իինգ զաւակներուն, որոնք առաջին անգամ կ'ապրէին զարհուրանքը պատերազմի ու ամէն մէկ ոռումքի պայյումին՝ երկիւղած ու կծկուած կը մնային մառանին մէկ անկիւնը: Ու այդ սուկումը աւելի կ'ալեկոծէր սիրտը մառանի բնակիչներուն, մանաւանդ երբ հրէական օդուժը ցածէն բոիչք կ'առնէր իին քաղաքի վրայէն:

Տիկին Մարիէր, որ վերջին պահուն յաջողած էր լոլիկի ջուրերը վար բերել տանիքէն, ամրող շարաբ մը մտահոգ էր քացանի (sauce) պատրաստութեան վիճակով:

Յունիսի 12ին, պատերազմը դադրած էր: Երուսաղէմը գրաւուած էր հրեաներու կողմէ:

Առաւոտուն, քաղաքի բնակչութիւնը ներմակ դրօշակ պարզած անձնատուր կ'ըլլար գրաւող ուժերուն առջեւ: Տիկին Մարիէր ընտանիքի անդամներուն հետ իրենց տան շեմին կանգնած, կը պատասխանէր հրեայ բանակայիններու հարցումներուն, որոնք սկսած էին տուն առ տուն խուզարկել, զինամթերք կամ պահուըտած զինեալներ գտնելու յոյսով:

Ս. Քաղաքի հայոց շրջանը, որ կը գտնուի քաղաքի հարաւ արեւմտեան ծայրամասը, երուսաղէմի մէկ վեցերորդ տարածութիւնն ունի եւ ընդհանրապէս աւելի ապահով է իր պարսպապատ դիրքով, քան միւս բոլոր շրջանները:

Պատերազմէն անմիջապէս եսք, քաղաքը ենթարկուեցաւ կրակմարի ու շրջագայելու արգելվները խստացան:

Հակառակ ամրան եղանակին, ողնագամ ամպոտած կը բուէր: Ծուխի հոտ կար քաղաքին մէջ:

Տիկին Մարիէթի համար սակայն, զլխաւոր հարցը հիմա երեք տաշտ լոլիկի չուրի փրկութեան վիճակին էր: Ու ամուսնոյն հետ խորհրդակցելով, յարմար նկատեց անմիջապէս եփել լոլիկները:

Միակ յարմար վայրը տան փոքր պարտէզի մասն էր:

Անմիջապէս բանի մը բար հաւաքեց, ու տան մէջ զտած փայտի կտորներով կրակ պատրաստեց ու տաշտը տեղաւորեց բարերուն վրայ:

Դժբախտաբար տան փայտի ու ածուխի պահեստները բաւարար չէին երեք տաշտ լոլիկի չուրերը եփելու համար: Ծուկան գոց էր: Տիկին Մարիէթ այս անգամ մառանէն դուրս կը բերէր երկու սմտուկ հայերէն գիրքեր, որոնք տարիներով լոյս անգամ տեսած չէին:

- Ո՞վ պիտի կարդար այս գիրքերը
- կը մտածէր ինքնիրեն: Զաւակները տակաւին փոքր էին: Մեծը հազիւ տասնըինգ տարիիը նոր վերջացուցած էր: Արդէն Աւստրալիա մեկնելու դիմում ալ կատարած էին: Տարիներով մառանին մէջ պահուած այդ գիրքերը կարծես հիմա կը սպասէին իրենց սեւ նակատագրին:

Ու տիկին Մարիէթ մէկ մէկ այդ գիրքերը կը նետէր կրակին մէջ լոլիկի չուրերը եփելու համար:

Վազգէն, որ այն օրերուն իր ժամերը կը տաշէր վաճէի ակումբներուն մէջ, տուն վերադառնալով, ապշահար ու սարսափով կը դիտէր հայերէն գիրքերու հրկիզումը: Փորձեց դուրս բերել կրակէն, բայց ո՛ւշ էր արդէն:

Ու յանկարծ կրակին մէջ նշմարեց նոր նետուած հաստափոր գիրք մը: Բնագդաբար ձեռքը նետեց կրակին մէջ ու դուրս բերաւ զայն: Սերո Խանզադեանի՝ Միհիբար Սպարապետ գիրքն էր այդ: Կրակը լափած էր գիրքի ծայրամասերը ու ածուխի ներմակ փոշիով օծած զայն:

Վազգէն, որ այդ տարիին անհուն սէր ունեէր գիրքի հանդէպ, յուզումով կը դիտէր հայ գրականութեան հրկիզումը, յատկապէս իր տան յարկին տակ:

Ու այդ գիշեր, Միհիբար Սպարապետի գիրքը սեղմած կուրծին տակ, ան լացաւ... երկա՛ր լացաւ յաւէտ կորսնցուցած գրականութեան համար, մինչ աչքերէն սահած արցունքի կարիները կը բրգէին Սպարապետի պատմութեան էջերը:

Վեցօրեայ պատերազմի օրերն էին: Կրակ ու ծուխ կար քաղաքին մէջ:

Այլ տեղեր ինքնաշարժմեր կամ աղբեր կ'այրէին, իսկ Վազգէնին տան մէջ հայերէն գիրքեր... վասն փրկութեան լոլիկի չուրերուն:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ՀՈԳԵՒՈՐ ԶՐՀԵՂԵՂ

Կլէմտէյլի Սէնթրալ պողոտային վրայ, հիւսիսային ծայրամասին մօտ, կը գտնուի Քօնրած ճաշարանը:

Հայահոծ այս գաղութին մէջ ակումբի մը բացակայութեան ի տես, Քօնրածը իր համեստ շեղութեամբ, կը յագեցնէ հայ երիտասարդ երիտասարդուհիներու իրար հանդիպման բոլոր պայմանները:

Հանելի ժամադրավայր մը... ուր խորհրդաւոր լուսաւորում զեցած սրահին մէջ կամ կողքի պարտէզին՝ գաւաք մը սուրճով կամ գարեջուրով, բաղաբական, ազգային, կրօնական, ընկերային, աղանդաւորական, բարեսիրական հարցերը օրակարգի հիւր կը դառնան ամէն գիշեր ու կը սպառին առաւօտեան կանուխ ժամերուն, երբ քունը այլեւս կը ննչէ «ժողովական»ներու կոպերուն վրայ:

Հայահոծ այս գաղութին մէջ... ամերիկեան այս հանելի միջավայրին մէջ սակայն, «կը նահանջեն պատիւ ու բարոյականութիւն»: Սերունդ մը կ'այլասերի մեր աչքերուն առջեւ, ուղեկորոյս սերունդ մը, որոնց հոգիի պատրոյգը զլացան վառելու անոնք, որոնք կոչուած են ղեկավար պաշտօններու եւ առաջնորդելու այս հօտը:

Մեզի համար սովորական դարձած է այլեւս շարաբը գէր երկու օր այցելելու սա «ակումբը», գիրք մը կամ թերթ մը կարդալու, օրուայ հրատապ հարցերը քննարկելու, ըլլան անոնք բաղաբական, ազգային թէ կրօնական:

Վարդանանցի տօնակատարութեան շարաբը ըլլալով, երբ քանի մը բարեկամներով նստած կը խորհրդածէին 1555 տարիներ առաջ Աւետարանի այդ գինուրներուն խոր հաւատքին, գիտակցութեան, կրանիթեայ կամֆին

մասին, յանկարծ...

- Նորէ՞ն ուղղափառ հաւատքի մասին կը խոսիք... - հարց տուաւ Սողոմոնը, որ ուշ գիշերին քանի մը ժամ տաշելու համար եկած էր Քօնրած՝ գաւաք մը գարեջուրով խեղդելու իր առանձնութիւնը:

Ցիսուն գարուններ բոլորած, երիտասարդական խանդով լի տղայ մըն էր ան, որ ֆիզիկոս ըլլալով հանդերձ, սարկաւագութեան վեցերորդ աստիճանով զարդարած էր հոգեւոր ծառայութեան իր դաշտը:

Տղաքը կլոր սեղանի մը շուրջ նստած իիչ մը սեղմուեցան տեղ բանալով բարեշնորի սարկաւագին, որ հիմա ծանօթ ըլլալով մեր օրակարգին, առանց վայրկեան մը իսկ կորսնցնելու հարց տուաւ աստուածարանութեան մէջ հմտացած մեր բարեկամին.

- Ռուրէ՞ն՝ սա Հին Կտակարանին մէջ կ'ըսեն թէ Ցիսուս Յայրոսի աղջկան թժկեց, ատոր մատին ի՞նչ...

- Նախ Հին Կտակարանին մէջ այդպիսի բան գրուած չէ - միջամտեց Ռուրէնը:

- Ինչպէ՞ս թէ գրուած չէ, ես Աստուածաշունչին մէջ կարդացի:

- Աստուածաշունչի նո՞ր Կտակարանին մէջ կարդացիր եւ ո՞չ թէ Հին Կտակարանին՝ նշդեց Ռուրէնը:

- Ճանըմ, հիմա Ս. Գիրքին մէջ կարդացի, հինն է կամ նորմ է ի՞նչ կապ ունի:

- Մեծ է տարբերութիւնը: Մեղք որ սարկաւագ ալ ես եւ առանց Ս. Գիրքի հիմնական բաժինները ըմբռնելու հաստատումներ կ'ընես:

Սողոմոնը ֆիզիկոսի իր ամրող հմտութիւնն ու հպարտութիւնը սրտին

մէկ անկիւնը ծուարելով ու հարցումը կոկորդին մէջ խեղդելով... լոյս:

Սեղանակիցները պահ մը լուս իրար նայեցան, մինչ Ռուրէն լռուրիւնը խզելու համար շարունակեց օրակարգի մեր նիւթը.

- «Ցովիաննէս Սարկաւագ (ԺԳ դար) հետեւեալը կը պատգամէ. «Թիզիքական ջրհեղեղը ոչինչ է հոգեւոր ջրհեղեղին բով: Ուղղափառութիւնը՝ մեր նոյեան Տապանն է»:

«Արտաշատի ժողովին որդեգրուած բանաձեւը, որ դիմացաւ բազմաթիւ արշաւաններու ու ժամանակի մաշումին դէմ, այսօր թէպէտ կը շնչէ տարուէ տարի, սակայն շրբունքային ծառայութեան մը վերածուած կը բուի ուղղափառ հաւատի հասկացողութիւնը:

«Վարդանանք եւ Ղեւնդեանց նահատակուեցան հաստատ մնալով իրենց ուղղափառ հաւատին վրայ, պայքարեցան որ եկեղեցին հեթանոսներուն ձեռքը չանցնի: Բայց բանի՞ հոգի այսօր մախուր հոգիով կը տեսնէ «լոյսն անտես իմանալի», երբ պատարագը թեռ մը կը բուի շատ անգամ, ու հարկը կը զգացուի կրթատելու սարկաւագաց բաժիններէն մասեր, շարականներէն հատուածներ, մինչ մենք՝ մեղքի ստրուկներ որպէս, տակաւ կը փորձենք տեսնել այդ «լոյսը», որ մարդուն հանդիպումն է Աստուծոյ հետ:»

Ռուրէն, որ յաճախ իր խօսքերը կը համեմէր պատկերաւոր դրուագներով, երուսաղէմի՝ Պատրիարքութեան պաշտօնարերը՝ «Սիոն»ի մէջ կարդացած՝ հետեւեալ դէպէր պատմեց.

«Կը պատմուի թէ փարոսի վերակացուի եւ փոքրիկ լոյսի մը միջեւ խօսակցութիւն մը տեղի ունեցած է:

«Փոքրուկալից գիշեր մը, փարոսի հսկիչը վառելով փոքրիկ լոյսը, երբ կը պատրաստուի մեծ փարոսին գագարն

ելլել, - ի՞նչ կ'ուզես ինձմէ, կը հարցնէ լոյսը, այնչափ պղտիկ եմ որ, ո՞չ ո՞վ զիս չի տեսներ, տուած լոյսս ալ շատ տկար:

« - Մի՛ վախնար կը պատասխանէ հսկիչը, այլ միհայն յարատեւէ վառելդ, մինչեւ որ վերջացնեմ գործս, զոր ֆեզ հետ պէտք է կատարենք: Եւ ինքը կ'եղէ ոլորապտոյտ երկար աստիճաններու գագարը, լոյսը ձեռքը բռնած:

«Վերջապէս կը հասնի գագարը եւ այդ տկար լոյսով կը վառէ զօրաւոր փարոսը, որ իր ճառագայթները կը դրկէ մղոններ անդին, կատղած ծովու ամենի ալիքներով ուռած կոհակներու վրայ, եւ շատ շոգենաւններ այդ գիշեր կ'ազատին ժայռերուն զարնուելու եւ իրար բաղխելու վտանգէն:

«Հաւատարիմ փոքրիկ լոյսին պաշտօնը լմնցած էր այդ բոպէին երր շոգենաւնները ազատուեցան փորձանքէն. ու հսկիչը գիտէր զայտ:

«Այսօր, ամէն ժամանակէ ալ աւելի, մեր, եկեղեցին պէտք ունի հաւատարիմ «փոքրիկ լոյս»երուն, վառ ելու համար զօրաւոր փարոսը, եւ փրկելու ուղեկորոյս ժողովուրդը, յատկապէս նոր սերունդը նաւարեկութենէ, մանաւանդ այս ծով աշխարհի ամենի ալիքներու վտանգէն, շեշտեց Ռուրէնը, ապա եզրափակեց իր խօսքը ըսելով.

«Ահա այսպէս հայ եկեղեցւոյ իշխանաւորներուն լուր գիտակցութեամբ՝ տակաւ կը շարունակուի հոգեւոր այս ջրհեղեղը, կը շարունառի այնքան ատեն, երբ անհաղորդ կը մնանք Աւետարանի նշամարտութեան ուղղափառ դաւանութեան: Ի՞նչ փոյթ... երէ ամէն տարի «Վարդանանցի Խորհուրդը» կը կոտտայ մեր տարեցոյցներուն վրայ... մինչ մենք կը շարունակենք տօնակատարել «Վարդանանց»ը՝ ջրհեղեղելով Խորհուրդը անոր:»

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ԵՐԿՈՒ ՊԱՏԿԵՐ

Եղերարախտ գրող, Սիամանթօ, «Կարմիր լուրեր Բարեկամէս» գրքին մէջ յուզումով կը նկարագրէ այն պահը, երբ «ֆառասուն հոգի խոնուած գետնափոր նկուղի մը մէջ, կը փորձէին խուսափիլ թուրք վոհմակներու նիրանէն։ Սակայն մայր մը իր նորածին մանուկը գրկած վտանգ կը սպառնար խումբին։ Մանուկը կը ճշար... անօրի էր։ Մօր ստիճաները պարապ էին ու ինք տկար։ Խումբը կը թելադրէր մօր լոեցնել նորածինը, որ կրնար մատնել թաքստոցը թուրքի եաբաղանէն փախչող ներուն։» Ու Սիամանթօ կը շարունակէ նկարագրել սարսափելի տեսարանը, գրելով՝ «ու այդ նկուղի մը ուրեան մէջ, երկու ձեռքեր զորուեցան մուրին մէջ, ու գտնելով վիզը մանկան խեղդեցին զայն»։

Երբ խումբը կ'ազատի այդ սեւ ժամէն... հայ մայրը խելագարած՝ փողոցներուն մէջ կը պոռայ. - «Կը տեսնէ՞ք այս ձեռքերս... ես այս ձեռքերովս իմ մանուկս խեղդեցի, խիղն չունի՞ք դուք, խեղդեցի՞ք զիս։»

Այս երէկուայ պատմութիւնն է։ Կարմիր լուրն է... գրուած արիւնով։

Դար մը անցած է այդ սեւ օրերէն։ Ու հարիւր տարի եսով, նոյն այդ վայրերէն տակաւ կու զան «կարմիր լուրեր...» որ կը փոթորկեն, կ'ալեկոծեն մեր հոգին անզօր։

Հայրենի ժողովուրդին հանապազօրեայ պայֆարը, հայրենիքի ժանախատնեսական իրավիճակը, հայ մարդուն ընտանեկան պարտականութիւններէն ու պարտաւորութիւններէն խուսափումը, ամէն օր կը պատու վարագոյրը թշուառութեան, անոնց՝ որոնմ հացի նամրուն վրայ... յատկապէս ինկած են մարմնավաճառութեան գիրկը իին արհեստին։

Երէկ՝ հայ մայր մը իր նորածին զաւակը կը խեղդէր նկուղի մէջ, որպէս զի փրկուէր կեանքը ժառանգուածուներուն։

Այսօ՞ր... ինչպէ՞ս գրել լուրն այս կարմիրն...

Թուրք ամոլ մը, որ զաւակի կարօտով ապրած է տարիներով, կեանքը զլացած է երշանկութիւն պարզեւել անոնց, կնոշ ամլութեան հետեւանքով։

Սակայն, կնոշ փափաքին անսալով, ամուսինը՝ փոխան ժանի մը հազար տոլարի... հայ աղջկայ մը ժամանակաւոր կնութեան կ'առնէ, որպէս զի իրենց զաւակ մը պարզեւէ։

Ու հացի նամրուն վրայ ինկած աղջիկը... կամա՞յ թէ ակամայ կը յօժարի թուրքի առաջարկին։

Երախայի ծնունդէն ամիսներ եսով, հայ աղջիկը որ բնակութիւն հաստատած էր թուրքին տան մէջ, հոգեկան անհանգիստ վիճակի մը մատնուած, կը վճռէ վերջնականապէս հեռանալ երկրէն, թուրքին բողլով իր զաւակը՝ փոխան ժանի մը հազար տոլարի։

Թուրքը կը յօժարի առաջարկին։ Պահանջուած հատուցումը ստանալէ եսով, աղջիկը ապաստան կը գտնէ Գերմանիա։

Երկրորդ պատկերին տիուր պատմութիւնը թէպէտ կը վերջանայ հո՞ս... սակայն դուռ կը բանայ խորհրդածութեանց, թէ ի՞նչպէս անցեալին հայ մարդը իր էութեան ոլոտներուն մէջ, այնքան զօրաւոր էր հոգիով, որ իր կեանքի ամենէն սե՛ւ ու տածանելի օրերուն իսկ, չէր ծախած իր հոգին երեսուն արծարի։ Իսկ այսօ՞ր ան հեռացած ըլլալով հոգեւոր արժէններէն... հոգին սկսած է ծառայել միտքին ու մարմնին։

Ըսինն՝ երէկ հայ մայր մը իր նորածին զաւակը կը խեղդէր նկուղի մը մէջ թուրք խուժանին ձեռքը չիյնալու համար... այսօ՞ր, հայ աղջիկը թուրքիա կ'երթայ զաւակ մը պարզեւելու թուրք ամոլին։

«Կարմիր լուր» մըն ալ այս... դար մը եսով։

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ